

## ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

### ՀԱԼՔԻ ԳԱՆԶԱՏԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄԱՄՆԱՏՈՒՓԵՐԸ (Բ)<sup>1</sup>

ՎԱՐԴԻ ՔԷՇԻՇԵԱՆ

Հալքափի Զարեհեան Գանձատան մէջ ծիսական առարկաներու շարթին լայն տեղ կը զբաղեցնեն հայ եկեղեցոյ նիւթական մշակոյթի այն իրերը, որոնք ծխական արարողութիւններու ընթացքին մասնաւոր եւ օժանդակ գեր չունին եւ զուտ յարդարանքային նշանակութեան առարկաներ են: Այս խումբին կը պատկանին մասանց պահարանները, որոնք առաւելաբար Ս. Սեղանի համար պատրաստուած յարդարանքի զարդեր են, որոնք մասունքի լրացումներով ստացած են պաշտամունքային նշանակութիւն:

Այս մասանց պահարանները ընդհանրապէս արծաթեայ եւ ոսկեգօծ, տարբեր չափի եւ ձեւի ոսկերչական արուեստի զանազանութիւն մը ներկայացնող սեղանի զարդախաչեր, ճանանշներ են: Հայկական արծաթագործութեան այս գոհարները կ'առանձնանան ձեւի եւ րովանդակութեան ուրոյն յատկանիշերով:

Բնականարար, որոքնականորէն անհնար է պարզել, թէ ճանանչակերպ զարդերն ու խաչաձեւ մասնատուփերը իրերեւ քրիստոնէական առարկաներ ե՞ր մուտք գործած են հայ եկեղեցական մշակոյթի գանձարան, սակայն յստակ է որ ճանանչակերպ զարդերը պէտք է դիտել ընդհանրապէս եկեղեցական մշակոյթի եւ մասնաւորաբար մասունքարաններու պատրաստման ու ձեւաւորման ընթացքին մէջ, ուստի անոնց արմատները պէտք է որոնել նախ եւ առաջ համացըիստոնէական փոխազգեցութիւններու ակունքներուն մէջ:

Կրօնածխական առարկաներու պատրաստումը հրաշալիորէն իրացուած եւ ընդհանրացած է հայ աւանդական արծաթագործութեան մէջ: Ստեղծագործ հայ վարպետները կերտած են նիւթական մշակոյթի անզուգական արժէքներ, որակական նոր աստիճանի հասցնելով եկեղեցական զարդարուեստը: Մասնախաչերու եւ խորանի զարդերու այս խումբը՝ ինչպէս մասնատուփերու միւս օրինակները, անմիջականորէն կ'առնչուին սուրբերու մասունքներուն եւ սրբազն առարկաներուն, եւ որպէս արդպիսիք մշտապէս վայելած են հաւատացեալներու ջերմեռանդ ակնածանքը: Եթէ աջերու եւ արկղիկներու նախատիպերը կը համարուին մասունքարաններու հնագոյն օրինակները եւ կ'առնչուին քրիստոնէութեան տարածման հին զարերուն, ապա՝ ճանանչակերպ կամ խաչաձեւ մասնատուփերու աւանդոյթը աւելի ուշ ժամանակներու երեսոյթ է: Եկեղեցական հանդիսաւոր առիթներուն ճանանչաւոր խաչերը, խորանազարդերը Ս. Սեղանի կարեւորագոյն զարդը կը կազմեն:

#### 14. Ճանանչազարդ՝ մասունքով

Հալքափի արծաթագործութեան իւրայատուկ նմոյշներէն է 1792ին Հալքափատրաստուած (թիւ 448) մասունք պարունակող արծաթեայ, ոսկեգօծ ճա-

ճանչազարդը (երկայնքը՝ 43, լայնքը՝ 20 սմ.): Նմոյշը եկեղեցական աւանդական ճեւերուն հարազատութեան հետ, կը դրսեւորէ նաև զայն ստեղծող վարպետին գեղագիտական ճաշակին եւ Հայեցողութեան դրումը, որ ի յայտ կը բերէ ճաճանչազարդերու աւանդական ճեւերու եւ տեղական արհեստագործութան բնորոշ տարրերու զուգորդում մը: Պատրաստուած է ձուրման, դրուագման ու դրոշմումի արուեստով, փորագրական յաւելումներով եւ ունի Հալէպի դպրոցին բնորոշ յարդարանք:

Սեղանի այս զարդարանքը բաղկացած է երկու մասէ՝ կեղրոնի ձուաձեւ բոլորակէն տարածուող ճաճանչաթերթիկներով կազմուած բուն ճաճանչագլուխէն եւ մանրաքանդակներու համագրութեամբ աշխատուած կոթառ պատուանդանէ: Ներկայացուող օրինակը կը թուի պատկանի ճաճանչազարդերու այն դասակարգին, որ կը պահէ իր մէջ կանոնական ընկալեալ ճեւերն ու սկզբանական համեմատութիւները: Վարպետ ոսկերիչը ծանօթ ըլլալով աւանդական ճեւերուն, փորձած է ինքնարուի լուծում մը տալ ճաճանչազարդի յարդարանքին: Եղածը ուրիշ բան չէ քան աւանդական ճեւերն ու անհատական պատկերամտածողութիւնը միաձուլելու փորձ մը, խակական զուգորդում մը, որ կ'ընդգծէ անոր ինքնատիպութիւնը:

Ամէնէն ուշագրաւ հատուածը բուն ճաճանչազգութիւն է, որ կազմուած է ձուաձեւ բոլորակէն սփռուող նրբօրէն մշակուած՝ մէջընդմէջ շիտակ սրածայր եւ ալիքաձեւ կտրուածքով արծաթ ճաճանչներէ: Կեղրոնի բոլորակ միջոցը երկու կողմերէն ծածկուած է ճերմակ թափանցիկ ապակիով, սնամէջ պարապութիւն մը ստեղծելով, որու ներսը կարծէք օդի մէջ զետեղուած է չափազանց նուրբ ոսկի խաչաթեւ մը: Եռալիք՝ կոր ծալրագլուխներով, դրուագման եղանակով աշխատցուած խաչի այս յօրինուածքը յատուկ դրաւչութիւն ու խորհրդաւորութիւն հաղորդած է: Խաչին կեղրոնը փոքր բարձրութեան վրայ սրանկիւն փոքր օդամանեակի վրայ ագուցուած ապակիին տակ ամփոփուած է մասունքը՝ ոսկորի բեկոր: Խաչին երեք թեւերուն վրայ նուրբ զուգաթելով հրասուած օդամանեակի մէջ ագուցուած են փոքր կանաչ քարեր, խկ խաչաթեւը կազմող չորս անկիւններու միջին՝ փոքրիկ մարձաններ: Խաչի ստորին թեւերն կը հատուի արծաթէ ձուրածոյ հրեշտակի մանրաքանդակ մը, դարձեալ ապակիի տակ: Կեղրոնի ապակիները երկու կողմէ առնուած են ատամմաւոր շրջանակի մէջ: Ուշագրութիւն կը գրաւէ լրջանակը երիզող նուրբ յարդարանքով ծաղկային շքեղ երիզագօտին: Տպաւորիչ է արծաթագոյնի, ոսկեգոյնի եւ գունաւոր քարերու նուրբ համադրութիւնը, խաչը կ'ընդգծէ բազմաշնորհ վարպետին գեղագիտական ճաշակը:

Երկրորդ երեսակողմի յարդարանքը ամբողջովին կը համապատասխանէ արտաքին կողմի յարդարանքին: Կարծես թէ լոյսի հոսանք մը կը ճառագայթէ անկէ:

Ճաճանչազարդին եւ կոթառին միացման տեղը տեղադրուած է հրեշտակի այլ քանդակ մը, որուն մարմինն ու թեւերը աւելի թեւատարած թռչուն կը միշեցնեն: Անոր ոտքերուն տակ զետեղուած գունզը կը միանայ վերէն վար լայնցող կոր եւ սնամէջ կոթառին, որ պատուանդանի դեր կը կատարէ, եւ որուն վրայ տեղաւորուած է հետեւեալ արձանագրութիւնը: «ԷՒԾԱՏԱԿ է ՔԵԼԻՄՅԻ ԱԹԱՍ ԿԱՍՊԱՐ ԳԵՈՐԳԻ ՈՐԴԻ ՅԱԿՈԲԱՆԻՆ ԵՒ

ԻՒՐԵԱՆՈՅՆ ԱՍԽՆԵՑՈՒՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱԾ  
ԵԿԵՂԵՑՑՈՒՆ ԲԵՐԻԱԼ ԹԵՎԻՆ ՌԱՄԱՆ (1792):

Ցաւօք արձանագրութեան մէջ միշատակուած անձնանունները գրեթէ ու մինչ կը յուշեն: Կրնանք կռահել, թէ Հայէս հաստատուած քիլիացի բարեպաշտ հաւանարար նաեւ բարեկեցիկ ընտանիքի մը միշատակն է որ ցարդ կը պահուի նուիրաբերումի նոյն կամարներուն տակ: Ցիշատակութիւն չկայ նաեւ մասնատուփի պարունակութեան մասին:

Հին գործի մը տպաւորութիւնը կը թողու ճաճանչի այս օրինակը, որ իրականին մէջ ալ բաւական մաշած է, ճաճանչաթերթիկները տեղ-տեղ ծովուած եւ փրթած են եւ նորոգութեան հետքեր կը նշմարուին: Այսպէս կը թուի որ աներկար ատեն մաս կազմած է եկեղեցիի խորանները զարդարող հիմնական յարդարաններուն,

### 15. Սեղանի զարդախաչ՝ մասունքով

Գեղարուեստական ուրոյն յարդարանի ունեցող Ս. Սեղանի զարդարանքի ընտիր օրինակ մըն է թիւ 449 թուահամարի տակ պահուող զարդախաչը: Պատրաստուած է զուգաթելի, գնդիկազարդման արուեստով, ցորենաձեւ հատիկներու յաւելումներով (երկանչքը՝ 48, յայնքը՝ 22 սմ.): Անիկա արծաթեայ է, ոսկեղոծ, կազմուած երկու մասերէ: բուն զարդախաչն եւ կոթառէն:

Զարդախաչը կազմուած է բայն տերեւիկներ միշեցնող զուգաթելի նուրբ բանուածքով սրածայր խաչաթեւերէ: Ոլորուն կորագիծերով ու իրարմէ բիտղ զարդանախաչերով գեղեցիկորէն մշակուած յինքը հարստացած է անկանոն, կարծէք ցիրուցան եղած երկարուկ հատիկներու սքանչելի յաւելումով: Վարպետ ոսկերիչը սակայն չէ բաւականացած յօրինուածքի սկզբնական նուրբ շարժումով, այլ վորձած է գոյնզգոյն քարերու յաւելումներով գեղանկարչական աշխուժութիւն հաղորդելի խաչի յարդարանքին: Իւրաքանչիւր թեւին վրայ գետեղուած կեղրոնական կարմիր ուռուցիկ ակերուն չորսբոլորը կանաչ ակերով զարդարելով, ան յաջողած է նմոյշին ընծայել ազնուական շքեզութիւն:

Խաչաթեւը եգրագծող չքեղ գօտին կը վկայէ զայն պատրաստող ոսկերիչ զարպետին հմտութեան ու գեղագիտական բարձր ճաշակին մասին: Միջին չափի կանաչ, կարմիր, վարդագոյն փայլիլուն քարերը գետեղուած են իւրաքանչիւրին համար ստեղծուած բարձրադիր քարէ տուփերու մէջ, որոնք իրարմէ բաժնուած են որորուած զուգաթելի ժամանակներով, կազմելով չքեղ լըջազօտի մը: Խաչաթեւի կեղրոնը զուգաթելով հիւսուած թեթև բարձրութեամբ օգամանեակին մէջ գետեղուած է մասունք պարունակող ապակեպատ տուփերը, ուր հազիր կ'ընդունարուին զմուռոսի հետքերը:

Երկրորդ երեսակողմը ամբողջութեամբ նոյնն է, նոյն օդամանեակի մէջ առնուած խաչաթեւը, ակերու երանգային փոքր տարրերութեամբ: Կեղրոնի հատուածը՝ մասունքի հակառակ կողմը, կ'ամբողջացնէ զուգաթելի ընափեր յենքը, որուն վրայ ագուցուած են նոյն կարմիր-կանաչ ակերու:

Խաչաթեւի ստորին մասը ամրացուած է հարթ եւ ողորկ կոթառը:

Դժբախտարար Հայ աւանդական արծաթագործութեան բնորոշ տարրերով յատկանչուող այս զարդարուն խաչը գուրկ է արձանագրութենէ: Կրնանք անվարան ըսել, որ ան օճական ընդհանուր գիծերով աւելի կը մօտենայ հայկական

բնաշխարհի արծաթագործութեան կեդրոններուն, Համապատասխանութիւն  
մը պարզելով Վասպուրականի ոսկերչական արուեստի նմոցներուն հետ:

### 16. Մասնախաչ

Փոքր չափի արծաթեայ այս մասնախաչը ուշագրութիւն կը գրաւէ իր գեղեցիկ եւ կատարեալ ուրուագիծերովը (Թիւ 336): Խաչն ամրողութեամբ զուգաթելի եւ հատիկազարդման բաւական բարդ եղանակով իրականացուած ընտիր բանուածք է: Արուեստի հասունութիւն մը կայ այստեղ. Հմտութեամբ աճած, լիացած, վարպետ ոսկերչի մը գործը ըլլալ կը թուի: Որակն ու պատրաստութիւնը նոյն՝ Հայկական բնաշխարհի ոսկերչական արուեստին հարազատութիւնը կ'ընդգծեն:

Խաչաթեւի յօրինուածքը, սրածայր սլաքներ յիշեցնող՝ խոր կտրուածքներով հիւսկենակերտ քառաթեւ մըն է (երկայնքը՝ 13.5, լայնքը՝ 13.5 սմ.): Կեդրոննէն սփուռող խաչին չորս հաւասար ծայրերը կը մօտենան, բայց չեն հանդիպիր ու հայիր իրարու: Աւելի խորունկ ու բարդ հանգուցաւորում մը կայ խաչաթեւերուն խորքերուն միջեւ: Հակառակ անոր, որ խաչաթեւերը կազմող միջոցը պարապ է, սակայն այս բացութիւնները աւելի հարուստ կը գարձնեն անոր ուրուագիծը: Դէպի ներս հակուած ծայրաթեւերուն կտրուածքները իրարու միացած են ազատ տարածութեան մէջ ճգուած քարերով: Քարերու նոյն շենք զգեցումը ունի նաեւ մասունքը եղրագծող օղակը:

Խաչաթեւերուն վրայ համաչափ զուգահեռներով տեղադրուած տարբեր չափի ու ձեւի՝ կը, արցունքածեւ, եւ տարբեր գոյնի քարերը զուարթ տրամադրութիւն մը ընծայած են խաչի պարոքեան վերարտադրութեան: Քարերու գունային դասաւորումը խնամքով կատարուած է՝ կարմիրի, վարդագոյնի, կապտաւուն կանաչի յարագոփոխ համադրութիւն մը կազմելով: Կեզրոնը խոչորկեկ շըջանակը պարագրող ապակիին տակ ամփոփուած է մասունքը: Քարերէն զատ, մակերեսը լիցուած է արծաթ զուգաթեւ գնդածաղիկներ յիշեցնող յաւելումներով:

Երկրորդ երեսակողմը կը ներկայացնէ հարթ եւ ողորկ մակերես մը, եղերքը շեղակի սեղմ գծիկներով փորագրութեան յաւելումով կեդրոնի քառակուսի շրջագոտիին մէջ համաչափ առանձիւ փորագրուած է հետեւեալ արձանագրութիւնը. «ՅԻՇԱՍԱԿ Է ՍԲ. ՍԱՍԱՄ ԹՈՐՕԵՆՑ ՀԱՐՄ ԷԹԵՐԻՆ ԵՒ ՈՐԴՈՑԻ ԹՈՐՈՍԻՆ ԵՒ ԱՆՆԱՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ. ՎԱԱՎԱՌԱԿՈՒՍԻՆ<sup>2</sup> 1287»:

Մասնախաչն Ա. եւ Բ. կողմերը իրարու միացած են զուգաթելի ընտիր մշակումով, ամրողութիւն մը կազմելով խաչաթեւին հետ: Խաչաթեւի գլխածայրը ամրացուած շղթային կցուած է պղտիկ աննշան խաչ մը: Եխուսի մանրաթանդակով: Շղթային առկայութիւնը կը յուշէ որ ան կախովի մասնախաչ մըն է:

### 17. Խորանի մեծ խաչ՝ մասունքով

Հալէպի Գանձատան հարուստ հաւաքածոյն մաս կը կազմէ նաեւ Այնթապ պատրաստուած, նախապէս տեղուոյն եկեղեցիներուն պատկանած ծիսական առարկաներու եւ զգեստներու նոյն հաւաքածոյ մը: Մեր քաղած բանաւոր տեղեկութիւններուն համաձայն այս առարկաները Հալէպ փոխադ-

րուած են 1920-1921ին այնթապցի հայրենակիցներու կողմէ, եւ յաջորդող տարիներուն նոյն՝ այնթապցի ազգայիններու կողմէ ի պահպանութիւն դրուած են Հայէպի Գանձատան մէջ: Բաւական հարուստ այս հաւաքածոյին մէջ մեր ուշադրութիւնը կը գրաւեն խորանի երեք մեծադիր մասնախաչեր (թիւ 202, 203, 204), (երեքն ալ Այնթապի հայութեան կողմէ նուիրուած, ի յիշատակ՝ Ս. Աստուածածին եկեղեցին), յար եւ նման իրարու՝ չնչին տարրերութիւններով, որոնք ակնյայորէն եթէ ոչ նոյն վարպետին, ապա նոյն արհեստանոցին դործերը ըլլալ կը թուին: Մասնախաչերու այս օրինակները իրենց վրայ կը կրեն հայական արծաթաքրոծոթեան ընորոշ տարրերը, մասնաւորաբար՝ սունակածն խաչի համամասնութիւնները, պատրաստաման եղանակն ու զարդանախչութիւնները, զարդանախչութիւններու հմուտ օտագործումը, գուգաթելի, հատիկազարդման արուեստի համադրուածները, որոնք յաւապէս կը դրսեւարուէն Այնթապի հայ վարպետներու գործերուն մէջ: Բնորոշ է, որ Այնթապի վարպետ ուկերիչները ոչ միայն յաջորդաբար իրենց սերունդներուն փոխանցած են արհեստի գաղտնիքները, այլև սերունդէ սերունդ պահպանած են ընտանեկան արհեստի աւանդոյթները:

Այս նմոյշներէն կ'ընտրենք 204 թուահամարը կրող մասնախաչը, որ աչքի կը զարնէ յարդարանքային խնամուած եւ հմուտ մշակումներով, մասնաւորաբար պատրաստանդանի պատկերագրային փորագրութեամբ եւ իւրայատուկ միշտակարանով:

Մասնախաչը եռամաս է, կազմուած՝ հաւասարաթեւ խաչէ, բաւական նուրբ աշխատցուած կոթառէ եւ լայնանիստ պատրաստանդանէ (երկայնքը՝ 50, լայնքը՝ 25 սմ.): Արծաթի, ուկեզօծ այս զարդախաչը պատրաստուած է զուգաթելի, հատիկազարդման եւ զրուազման արուեստով: Բուն խաչը կազմուած է կեղրոսնէն ծաւալող ալեհեւ եռալիք կորութիւններով, չորս սրածայր խաչաթեւերէ: Այն ամբողջութեամբ հիւսկէն նուրբ բանուածք մըն է, իրականացուած զուգաթելի, հատիկազարդման եւ զրուազման բարձր արուեստով: Նկարչագեղ բարդ յօրինուածքով ցանցկէնահիւս խաչը ձեւաւորուած է բուսական զարդանախչերով՝ իրարմէ բխող, իրարու բացուող շարժուն հանգոյցներով, ընդելուզուած գնդիկայեր յաւերլումներով:

Զափազանց նուրբ աշխատցուած է ամբողջ խաչը երիգագծող հիւսկէն ժապաւէնը: Վարպետ ուկերիչը հիանալի լուծում տուած է խաչաթեւերու միացման չորս անկիւններուն: Խաչին սունակէն ելլող նրբագեղ բանուածքով, փիրուազին, զնդիկազարդ, կորուած եղերքներով նշաճեւ ելուստները սրանչելի ներդաշնակութիւն մը կը կազմեն խաչի ասեղնագործ մակերեսին հետո, միաժամանակ պտոյտի շարժում մը կը հաղորդեն միջոցին: Խաչի կեղրոնը թեթեւ բարձրութեան վրայ ագուցուած շրջանաձեւ տպակիփն տակ պարփակուած է մասունքը (փայտաթուղթի մէջ փաթթուած): Խաչը երիգող նոյն հիւսկէն ժապաւէնը կը կրկնուի մասունքը պարունակող կեղրոնի հատուածին վրայ, չուրջբոլորը՝ մանր կանաչ կարմիր փալլիլուն ակեր: Խաչաթեւերը նոյնպէս յարդաբուած են միջին չափի բազմագոյն քարերով (նոնաքար, փիրուզ, մարճան): Քարերու դասաւորումը կատարուած է յանուկ մշակմամբ, գունային ներդաշնակութիւն մը կազմելով ամրողին մէջ:

Երկրորդ երեսը աշխատուած է նոյն հիւսկէն եղանակով, կը կրկնուի նախազարդ յինքը: Ա եւ Բ երեսները իրարու միացած են լայն զուգաթել

Հիւսուածքով երիզադօտիով, այնպէս որ խաչը ամբողջութիւն մը դարձած է: Բ կողմին վրայ կը պակսին զանազան ակերն ու քարերը, կարծես խորհրդաւոր գետին մը ստեղծելով կեդրոնը տեղադրուած խաչուած Յիսուսի փոքր մանրաքանդակին համար: Յիսուսի գլխավերեւը կ'երեւին ժապաւէնաձեւ շրջանակի մէջ փորագրուած՝ Յիսուս. Ա[լազովլեցի]. Ո/Թ[ազար]. Հ[րեից]. սկզբնատառերը:

Ուկերիչ վարպետը հետաքրքրական լուծում տուած է խաչաթեւը շարկող ձողի յարդարանքին: Անիկա կազմուած է իրարու կցուած կոր, գնդաձեւ, երկարուկ գլաններով:

Գեղարուեստական հմուտ մշակումով, իւրայատուկ ձեւի եւ յարդարանքի առումով տարբեր մակարդակ մը ի յայտ կը բերէ պատուանդանը. Առաջին հայեցքով եւ պատրաստման եղանակի եւ իրարմէ բոլորովին տարբեր ոճային ուղղութիւններու զուգորդում մըն է կատարուածը չնորհացի վարպետը յաջողած է ոչ միայն երկու տարբեր մակարդակներ իրարու միացնել, այլև հանդիսաւոր կերպարանք մը տալ խաչի կերտուածքին: Խսկապէս ալ փառաւոր, լայնանիստ պատուանդանը առանձնայատուկ շքեղութեամբ օժտած է խաչը: Բրդամեւ՝ վարը լայն փուուածքով դէպի վեր աստիճանաբար նեղող պատուանդանը միաժամանակ իրեւ մակերես ծառայած է ընդարձակ արձանագրութեան համար: Այստեղ ակնյայտ է վարպետ ոսկերիչին ստեղծագործական թափը. զայն յարդարող վարպետը չէ բաւականացած ծրագրուած մասնախաչի վերաբերեալ արձանագրութեան տողերը փորագրելով, այլ կերտած է պատկերագրական շղթայագօտիիներու Հոյակապ մշակում մը: Պատուանդանը վերէն վար ակօսող եօթ շարք բոլորամեւ սանդուիներ միշեցնող զարդագօտիներով լիցուած է միջին հիանացի փորագրումով մը տրուած է արձանագրութիւնը Շարքերէն ոչ մէկը կը կըկնուի. անոնցմէ իւրաքանչիւրը արտաքին գծապին փորագրութեամբ կը ներկայացնէ բուսական (զանազան տերեւներ, ծաղիկներ), կենդանական (առիւծ, արծիւ), ինչպէս նաև քրիստոնէական խորհրդանիշեր (կուսին, արեւ) պատկերող զարդագօտիներ: Կ'ընդհամարուին նաև կըկնուող, իրար ընդելուզուած «ԱՍՍ» միշեցնող սկզբնատառերը, հաւանաբար՝ վարպետի անուան սկզբնատառերը:

Արձանագրութիւնէն կը պարզուի որ մասունքարանը կը պարունակէ միաժամանակ քանի մը սուրբերու եւ սրբութիւններու վերաբերող մասունքներ, ինչպէս՝ «Գենաց Փայտ», Ար. Կարապետի, Երմոգինէ վկայի, Պանթալէոն վկայի, Ա. Գէորգ Զօրավարի, Նոյեան Տապանի<sup>9</sup> եւն: Յիշատակարանին մէջ մասնաւրապէս նշուած է որ Գենաց Փայտի մասունքը եկեղեցիին նուիրաբերած է Այնթապէս առաջնորդ Յակոբ Մալբագոյն Վարդապէտը: Արձանագրութեան համաձայն, սրբազն այլ մասունքներ եւս ամփոփուած են այստեղ, որոնց ծագումը անյարտ մնացած է, քանզի մինչ մասնախաչը կը պատրաստուէր զանոնք ընծայող Հոգեւոր հայրը վախճանած է:

«Փ ՀԱՅԱՊԵՏԵՏՈՒԹԵԱՆ ՏԵՇ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ<sup>9</sup> ՍՐԲՈՅ ԱԹՈՈՈՅՆ ԿԻԼԿԻՅՈՅ Ի ՅԱԱՎՈՐԿՈՒԹԵԱՆ ՅԱՅՍՍ ՔԱՂԱՔԻ ՈՐ Է ԱՄԹԱՓՈՒ ԿՈՒՏԻՆԱՅԻ ՏԵԱԱՆ ՅԱԿՈՒՅ ՀԱՆԱՐԵԴ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊէՏԵՏԻ ԵՒ ԶԱՍԱՅՑՈՒԹԵԱՄՐ ԵՒ ԱՐԴԵԱՄՐ ՀԱՍԱՅ ՈՐՀԱՆԵԱ ԺՈՂՈՎՐԴԱՅ ԵՒ ԱՅՆԻ ՅԱԿԱՐԱԿ ԱՅՍ ՍՐ. ԽԱՅՍ Ի ՏՈՂՈՎՐԴԱՅ ԵՒ ԱՅՆԻ ՅԱԿԱՐԱԿ ԱՅՍ ՍՐ. ԽԱՅՍ Ի

ԴՐՈՒՆՍ ՍՐԲՈՅ ԵԿԵՂԵՑՈՅՍ ՈՐ Է ՍԲ. ԱՍՏՈՒԹՅԱՆԱՅ ՅԻՇԱՄԿ  
ԵՆ ՊԱՀՊԱՍՈՒԹԵԱՍ ՍԲ. ՄԵՂԱԼԻ ՍԲ. ԱՎԱԼԱՑ ՄԱՍԱՑԸ ՈՐՔ ԵՆ  
ԱՍՈՓԻՆ ՆԱՅ ԿԵՆԱՅ ՓԱՅՏԻ ՄԱՍՆ ՊԱՐԳԵՒԵՑ ԵՒ ԱՌ ՍԲ.  
ԵԿԵՂԵՑԻՆ Ի ՎԵՐՈՅ ՅԻՇԵԱԼՄԵՏԵՆ Բ. ԿԱՆ ՍԲՅ. ԿԱՐԱՊԵՏՈՒ ՍԲ.  
ՅԵՐՄԵԳԻՆԻՆ ՎԿԱՅԻ ՄԱՏՆ ՊԱՄԴԵԼԵՈՒՆ ԲԺՇԿԻ ՍԲՅ. ԳԵՐԳՎԱՅ  
ԶՈՐԱԿԱՐԻՆ ԵՒ ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ ՓԱՅՏ ՓՐԿՈՒԹԵԱՆ  
ԱՇԽԱՐՀԻՆ ԵՒՆ ԿԱՆ ԱՅԼ ՍՐԲՈՅ ՄԱՍՈՒՆ ԱՅՆՅԱՅ ԱՆՈՒԱՌ  
ՈՉ ԳԻՏԵՐ ՈՒՏԻՌ Է ԱՆՑ Ի ՁԵՌՈ ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ Ե»:

#### 18. Ճաճանչովի խաչ

Գեղարուեստական ուրոյն յարդարանք ունեցող մասնախայի օրինակ մըն է 1789ին Հալէպի պատրաստուած (թիւ 1) ճաճանչովի խաչը, որ գեղազարդման համակարգի եւ օգտագործուած նիւթերու համադրութեամբ բոլորովին նոր ուղղութիւն մը ի յայտ կը բերէ: Արծաթեայ, փայտի և կաշուէ յակեռումներով ձուլման եւ դրուագման արուեստով շինուած ճաճանչի այս օրինակը կը ներկայացնէ Հալէպի արծաթագործութեան բնորոշ գիծ մը: Գանձատան մէջ կը ցուցադրուին քանի մը նման յօրինուածքներ, որոնք պատրաստուած են Հալէպի մէջ յատկապէս տեղուոյն եկեղեցիներուն ընծայաբերելու նպատակով: Ասոնք տարբեր չափի եւ ձեւի ճաճանչախաչեր, հրեշտակներ են, սակայն ունին միանման յօրինուածք՝ պատրաստուած են դրուագման եւ փայտի ու կաշուի վրայ երեսապատման եղանակով: Ներկայացուող ճաճանչախաչը ընդհանուրին մէջ կ' առանձնանայ ոչ միայն իր ծաւալով, այլև խորհրդաւոր վերարտադրութեամբ:

Ընդհանուր յարդարանքին մաս կը կազմեն կեդրոնական սիւնին վրայ բարձրացած արծաթ բոլորածեւ ճաճանչախաչը, իսկ վարը՝ սիւնին աջ եւ ձախ կողմերը, կ' երեւին հրեշտակներ, այս հանդիսաւոր ուրուանկարը կ' ամբողջանայ զինք պարագրող կամարձակներ, իսկոր շրջանակով, որ խորոնկ ու բարդ ծաւալ տուած է յօրինուածքին: Փայտէ պատուանդանը ամրօքէն երեսապատմած է սեւ կաշիէ մակերեսով, որուն վրայ, զուգահեռ մակարդակներու վրայ կառուցուած է յօրինուածքը: Բարակ, շատ նուրբ արծաթէ թերթի վրայ դրուագուած պատկերներ կտրուուած նրագծիներով փակցուած են պղտիկ, դրեմէ անտեսանելի գամերով: Առանձնայատուկ գրաւչութիւն կը ներկայացնեն թիչ մը յուշարձանային երկու կողմերէն դէպի սիւնը հակած եւ մէկ ձեռքով սիւնին ծայրամասը բռնած զոյգ հրեշտակները: Վարպետը կրցած է խորհրդաւոր պատկեր մը ստեղծել, կարծէք դրուագին մէջ խոսացոցած ըլլայ խաչի խորհուրդը: Հրեշտակները երկուքն ալ ունին շատ նուրբ շարժում, նոյն կորութիւնը՝ ուսերէն աճած փետրաւոր թեւերուն, չեղակի երեք քառորդով զլիիկներու վրայ լիացած լուսապակներուն, Հագուստներու ծալքերուն:

Երկու կերպարներուն միջև հանդչած է պրոնզեայ շքեղ թաղար մը, որմէ կը տարածուի եւ հետզհետէ ծաւալ կը ստանայ ծաղկամին շքեղ արապեսքը՝ ծաղիկներ, տերեւներ, բաղեղի որորուն, դէպի վեր հակող ճիւղեր, այս ամէնը՝ ներքին կտրուածքներով արտայատուած: Վարը՝ ծաղկամանին տակ, պատուանդանի հարթ եւ ողորկ մակերեսը կը պարփակն կրկնակ արձանագրութիւնները:

Վերը՝ Հրեշտակներու ձեռքբրուն վրայ բարձրացած բոլորաձեւ սիւնը, կը ստեղծէ լայն միջոց մը. վարպետին ճգուռուն է ասիկա՝ մեկուսի առանձին դիրքով ընդգծել սիւնին վրայ բարձրացուած ճաճանչին սքանչելի վեհութիւնը:

Միջոցը կը կորէ սիւնին վերի մասին հանգչող բոլորկեկ գունդ մը՝ պատուանդանը, որուն վրայի ճուլածոյ թեւատարած թռչնակերպ Հրեշտակի քանդակը, որ կը փորձէ երկու կէտի բացուող պարապը կարճել Բարձրասայց սիւնին վրայ՝ կը Հանգչի կլոր շրջագիծով սրածայր ալեծեւ նուրբ թերթիկներով լիացած ճաճանչապսակը որ կարծես կը գրաւէ ընդարձակ դատարկութիւնը՝ հանդիսաւոր ճառագում մը սփուելով իր շուրջ:

Շատ սիրուն մշակում ունի ճաճանչապսակի կեղրոնի օդակաձեւ յօրինուածքը՝ ծաղկային լայն շրջանակը արեւածաղիկի պատրանք կը ստեղծէ. միջոցը գտատարէ է. բոլորակի խորութեան մէջ զետեղուած է ուղիղ գիծերով հաւասարաթեւ, սնամէջ, խորհրդաւոր, հին սեւցած խաչ մը, որ օդին մէջ ըլլալ կը թուի: Խաչաթիւերուն անկիւններուն վրայ մանր փիրուզէ ակեր կան: Խաչին խոռոչը ճաքճաքած բնանիւթով մը ծածկուած է, անցեալի խաւ մը մնացեր է, հաւասարար պաշտպանելով մասունքի հետքերը Այս խորութեան վրայ՝ խաչեալ Քրիստոսոսի ճուլածոյ մանրաքանդակը զետեղուած է, անյաջող, անդէմ: Հետաքրքրական շեղում մը ի յայտ կը բերէ առաջին հայեացքով աննշան թուացող այս դրուազը. կանոնիկ պատկերագրութեան մէջ ընդհանրապէս Յիսուսի ոտքերուն տակ կ'ըլլայ կմախքի խորհրդանիշը, այսոնք՝ գլխուն վերեւի այդ:

Ամէնէն իւրայատուկ, արտասովոր հատուածը՝ պատուանդանին երկու կողմէն դէպի վեր բարձրացող գոգաւոր լայն շրջանակն է: Ճաճանչապարդը շրջապատող կորագիծ այս կամարը յարդարուած է արծաթի բարակ շերտով, դրուագուած՝ դարձեալ ճաճանչներ յիշեցնող զարդանախչերով: Արտասովորը՝ անոր առանձին, կարծեն քիչ մը անջատ դիրքն է. հակառակ ասոր, դրուագը տարածութեան մէջ կը տպաւորէ ձեւերու եւ գիծերու ամբողջութեամբ. ընդհանուր յօրինուածքը յաջող համադրուած մըն է, ուր ի յայտ կու գան զայն ստեղծող վարպետին ստեղծագործական միտքն ու վառ երեւակայութիւնը: Կամարի գագաթին կայ Ս. Հոգին խորհրդանշող գլուխը դէպի վար իշած՝ թեւատարած աղանդի գեղեցիկ մանրաքանդակը, որ յաւելեալ խորհրդաւորութիւն տուած է յօրինուածքին:

Հետաքրքրական իրողութիւն է, որ մինչեւ օրս, ամէն տարի Խաչի տօնին յատկապէս այս ճաճանչապատճը դուրս հանուելով խաչը կը փառաւորուի: Հին աւանդութեան համաձայն խաչը կը զարդարուի ձիթենիի ոստերով եւ ծաղիկներով եւ ժողովուրդը թափօր կը դառնա, օրհնութիւն եւ աղօթք կը կատարուի ճաճանչապարդը ունի զոյք արձանագրութիւններ.

ա. «ՅԻԵՍՈՍԱԿ Է ԽԱՉԾՈ ԱՐԵՒԵԼՅԻ ՈՍԿԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՀԱՆԳՈՒՅՑԱԼ ՄԻՆԱՍԻՆ ԵՒ ԾՆՈՂՄԻՆ ԵՐԱՄԱԲԵԹԻՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ. ԶԱՌԱՄԱՆՑ ՍԱՆԿԱՎԱԾ ԵԿԵՂԵՑՑՈՒՆ /1789/».

բ. «ՅԻԵՍԵԱ ՀԱՅՅ ԵՐԿՆԱՄՈՐ ՎԱՍՆ ՈՐԴՈՒՅ ԶՈ ՍԲ ԶԱՐՉԱՐԱՄԱՑՆ ԸԶՀՈՎԻ ԾԱՄԱՅԻ ՅԻԵՍԱԿ ՏՎԱՐԱ ԶՈՒԱՅԵԹԻ Խ.Պ. ԵՒ ԻՔ ԱՍԵՆԱՅ ԿԵՆԹԱՄԱՑՆ ԵՒ ՆԱԶԵՑԵԼՈՒՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ. Խ. [ՔԱՌԱՄԱՆԻՑ] ՍԱՆԿԱՎԱԾ ԵԿԵՂԵՑՑՈՒՆ 1789»:

- 1 Իրբեւ Հարունակութիւն նախորդ յօդուածի (Վարդի Քէշիչեան, «Հալէպի Գանձատան Սրբազն Մասունքներն ու Մասնաւուփերը», Հայկացեան Հայրագիւական Հանդէս, Հար. Լ. 2010, էջ 567-592) այստեղ կը ներկարացնենք Հալէպի Գանձատան մասանց պահարաններու խումբ մը, որոնք իրենց գեղարտեսական արժանիքներով կը միանան Հայ եկեղեցական մշակոյթի հարուատ ժառանգութեան:
- 2 Վառվառէ կուր: Պաֆապոնիոյ Հելլոպղիս քաղաքէն: քրիստոնէական Հաւատքին Համար գտառապարտուած էր գլխատումին Քրիստոնեաներու Հայածանքներու դազարութէն բառոյ, Վառվառ կոյսը կոստանդինոս կայսրի օրով մեծ ժողովրդականութիւն կը ստանայ Արեւելքի և Արեւմուտքի մէջ Հայաստանէս եւ իր մասունքները կը տարածուին ամէնուրեք:
- 3 Մեզ ծանօթ աղքարենքու մէջ Հներ Հանդիպիր Վառվառէ կոյսի մասսանց լիշտաւութեանն: Այրունիին մատուռ-եկեղեցին գտնուած է Կարիքի մօսերը, Նշանաները հոն թաղուած ըլլարով ժողովուրդին կողմէ կողուած է Արրունի Վառվառէի գերեզման: Կարիքի է ենթագրել, որ այս մասնախան ալ Հալէպ սերուած ըլլայ Կարինէն կամ անոր մօտ վարէ մը, թէեւ այդ հաստատող որեւէ փաստ շանինք: Աշխատանքին նրբութիւնն ու ոճական առանձնայատկութիւնները, ինչպէս նաեւ լրջանին բնորոշ տարրերը խոհնիլ կու տան թէ ան ստեղծուած է Հայ արծաթագործութեան զարգացման կերպն մէջ, Հայանարար՝ Կարին, Երգնկա եւն:
- 4 Կենաց Փայտա: Քրիստուի խաչելութեանը ծառայած խաչի փայտէն մանր կտոր կամ փշուր (Նաեւ «Խաչափայտ Յիսուսի», «Ար. Խաչ», «Փայտ կենաց», կամ «Ար. Նշան»), Ընդհանրապէս զետեղուած կ'ըլլայ յատուկ զարդարուած ու ճաճանչաւոր անօթի մը մէջ, վարէն բռնելու կոթառ-պատուանզան ունի, որ սեղաներու վրայ կը դրուի որպէս Հաստացախաներու յարգանքին նշան եւ որոշեալ օրերու կամ բարեպաշտներու ցանկութեամբ անոնք խասահանգիստ կամ խաչարուայ կը կատարուի, օրնուած ջուր կը պատրաստուի Հիւանցներու թժկութեան տուներու շինութեան, կամ ձեռնարկումներու յաջողութեան համար: Հայկական գտաւուներու գրեթէ բոլոր լիմանուր եկեղեցիներն ու վանքերը ունեցած են խաչափայտ:
- 5 Ա. Կարապետի մատունքները պահուած են Մշշ հոչակաւոր Ար. Կարապետին կամ Գլակայ կամ իննակնեան վանքին մէջ: Աւանդութեան Համաժամն Ա. Գրիգոր Էռուաւորիչ Հեթանոսական մէծեանները կործանելով նոյն տեղը շնանած է եկեղեցի և վանք՝ եւ հոն ամփոփած է Ա. Կարապետի նշանարները, այդ պատճառով ժողովուրդը զայն կոչած է Ա. Կարապետան: Դարեր շարունակ Ա. Կարապետի վանքը եղած է Հայ ժառագործի ամէնչն սիրելի բախտատեղիներէն մին: Ա. Կարապետի մատունքները գտնուած են նաեւ Կեսարիոյ Ա. Կարապետի վանքին, Յովհաննավանքի, Գանձասարի վանքի, Հայուրիկի, Հաւուց Թագի, Ա. Էջմիածինի եւ շատ այլ վանքերու ու եկեղեցներու մէջ:
- 6 Երմոգնէ վկար նղած է գիտուն եւ ճարտասան ծնունդով աթենացի Մեծն Մինասին ուսուանակից ընկերը, որ Դիոկետանոս կամեր կողմէ դրկուած էր Աղեքսանդրին տեղական խոռովութիւնը ճնշելու: Տարի մը Եղիպատու մաւէ ետք, Մինաս հրապարակա կա կը յարտարարէ իր քրիստոնէութիւնը եւ իր իմաստութեամբ ու բարեգործութիւններով համբուհի հանուր ուշադրութեան առարկայ կը զառնայ կայրը այս բնետով Աղեքսանդրիս կը զրկէ Երմոգնէսը, որ օճրագատ ատեանի առջեւ կը կանչէ Մինասը, բայց լազմուերով անոր պատասխաններէն կտրել կու տայ անոր լիզուն եւ փորել աշերը Մակայն, երբ կը տեսնէ անոր թժկութեան հրաշքը ինք ալ կ'ընդունի քրիստոնէութիւնը եւ Աղեքսանդրիոյ պատրիարքէն եպիսկոպոս մեծաղործուելով կը սկսի Աւետարանը քարոզել: Այն ատեն կայսրը անձամբ Եպիսկոպոս կու գայ եւ գտանելով նորանոր չարչարանքներու կ'ենթարկէ Մինաս ու Երմոգնէսը, որոնք զարձեալ

Հարացքով կը թժկուին: Շարունակելով իր անդուրութիւնները, կայսրը ի վերջոյ գիտակել կու տայ Մինասն ու Երմոգինէսը:

Հայ եկեղեցին այս վկացից յիշատակի օրը կը նչէ Սր. Յակոպայ պահոց Երևարթին, Աղբիւրներու համաձայն Սր. Երմոգինէի մասունքն կը պահուի իջմահածինի վանքին մէջ:

<sup>6</sup> Պանթալէոն վկայ (բժիշկ): Պանթալէոն Նիկոմիդացի. մատաղ հասակէն հետեւած էր թժկական ուստան: Շուտով ու լազարութիւնը գրաւած է Երմոգայոս քահանամին, որ Երկու Բիւրքին ազատուածներէն էր եւ կը մարտ թափստցին մէջ: Անոր ազգեցութեամբ Փիլիպական թժկութեան արհեստը թողլով հոգեւոր թժկութեան կոչումը կը զգայ իր մէջ: Հիւանդներ թժկած է ազօթքով ու Յիսուսի անունով: Աւանդութեան համաձայն, երբ Մաքսիմիանոս կայսրը կը հրամաբէ գլխատել Պանթալէոնը, փոխան արինի կաթ կը յորդի անոր պարանոցէն: Համաձան կը տրուի որ այրեն նահատակին մարմինը, բայց քրիստոնեաներն արդէն փութացեր էին վերցնել եւ պահէլ անոր մարմինը իր կատարած թժկութիւններուն համար կոչուած է Սր. Պանթալէոն բժիշկ: Իր մասունքները գտնուած են Ս. Էջմիածինի վանքին, Զարեքայ վանքին եւ Սր. Նշանի վանքին (Մերաստիա) մէջ:

<sup>7</sup> Ս. Գէորգ Զօրավար, Գ. Դ. Դ. Դարերու վկայ, Հայ Առաքելական Եկեղեցիի տօնելի սուրբքն: Հասակ առած է քրիստոնեայ ընտանիքի մէջ: Ձնուորագրուելով, իր անօրինակ արիութեան եւ իմաստութեան շնորհի հոռոմէացի Եկուղետիանոս կայսրի օրօք (284-305) հասած է զօրավարի աստիճանի նըր սկսած են քրիստոնեաներու ոչմ հարածանքները. Գէորգ պատուած է քաղաքին հրապարակին մէջ կախուած ընդդէմ քրիստոնեութեան արքունական հրովարտակը: Այդ արարքին համար, ենթարկուած է չարչարանքներու, սակայն ոչ միամին չէ ուրացած հաւատքը, այլն Տէրունական խօսքով քաջակերած հարիհակիցները՝ կոչելով չպախանակ անոնցմէ, ովքեր ի զօրու են մարմինը մեռնել, բայց ոչ հոգին:

Բազմաթիւ աւանդութիւններ հիւսուած են Ս. Գէորգի մասին, որոնցմէ մէկուն համաձայն ան միշտապէ սպաննելով, պատուած է կոյս մը: Ընդհանրապէս ընկալուած է իրրեւ վիշտապասպան սուրբ:

Ս. Գէորգի անունով եկեղեցիներ ունին եւ հայերը եւ եւրոպացին: Հայ եկեղեցին անոր միշտապէ կը տուն Խաչվերացի երկրորդ Կիրակիին խաջորդող Շարաթ օրը:

Ս. Գէորգ Զօրավարի մասունքներ պահպանուած են Հայաստանի բազմաթիւ եկեղեցիներու եւ վանքներու մէջ: Անոր մասունքները գտնուած են իր միշտապէին կառուցուած վանքերու եւ եկեղեցներու, ինչպէս նաև զանազան սուրբերու անունը: Արոտ սրբանեներու մէջ Յայոսնի Ս. Գէորգ, Գոմաց կամ Տատրակարնակ Ս. Աստուածածնի (Վան-Վասպուրական), Լիմ Անապատի Ս. Գէորգ, Ս. Էջմիածնի, Ղուէ Ս. Գէորգ (Խարքերդ), Զոհգյոււխ Ս. Գէորգ Վանք (Վան-Վասպուրական) եւ այլ վանքերու մէջ պահուող Ս. Գէորգի մասունքները Աւշագրաւ է, որ մէկ դարուն Հալէափ մէջ նոյնպէս, Հայ մարզը պահպանելով հայրենի երկրին դարաւոր աւանդութեար փորձած է նոր բնակագարին մէջ ստեղծել հաւատքի եւ պաշտամունքի այն հարազատ միջավայրը, որ պիտի ըլլար իր հաւատքի ապահէնը Ասոր վառ օրինակներէն մէկը կը հանդիսանայ Ս. Գէորգի մասունքը պարունակող մասնախաչը:

<sup>8</sup> Նոյնան Տապան: Նոյնան Տապանի փայտի բները եւ կամ «Տախտակն սուրբ տապանին Նոյնայ Նահապետին»: Այս մասունքն կը գտնուէր Այրիկանը կամ Գեղարդայ վանք, Սր. Նշանի վանք (Մերաստիա), Կապուտակողի Ս. Ցակորի վանք (Վասպուրական) մէջ:

<sup>9</sup> Կիրակոս Ա. Աջապահնեան Կիլիկիոյ Մեծագործ կաթողիկոս, 1797-1822.

---

THE SACRED RELICS AND SACRED BOXES OF  
THE ZAREHIAN TREASURE HOUSE OF ALEPO (B)  
(Summary)

VARTY KESHISHIAN

This is part two of an article the author published in the previous volume of the Haigazian Armenological Review. It sheds light on five cross relics preserved in the Zarehian Treasure House (Zarehian Kantsadoun) of Aleppo.

Keshishian assesses the historical, ecclesiastical and cultural value of these items in the context of the history of the Armenians of Aleppo, the Christian conceptualisation of saints and sanctity, and the reverence and worshipping of these sacred relics that exists among Christians.

The items described are crosses of different shapes which decorate the altar. Keshishian details their inscriptions and motifs and traces their origins.

These items present different schools and styles of Armenian silversmithing and include remarkable samples that extend from the 18<sup>th</sup> to 20<sup>th</sup> century. Some of the items were produced in Aleppo; others were salvaged by the Armenian deportees of Aintab and constitute a precious part of the Zarehian Treasure House collection.

